

նազրութիւն կը գտնեմ, շատու շաղրութեամբ զննեցի մին-
չեա այն տեղն ուր կը հասնի երկու շենքերու առերակաց՝
որոնց պատերը նարտախտի ձեռով սեւ, մերմակ ու
կարմիր քարերէ նկարներով զարդարած են, եւ Պ. Մու-
րան. Էօֆ կուզէ Պահլաւոննեաց պայտ կոչել :

(Մնացորդը յաջորդ անգամ:)

que part des inscriptions, je l'ai examiné avec beaucoup d'attention, jusqu'à l'endroit où il aboutit aux ruines de deux édifices dont les murs sont ornés de dessins en échiquier, en pierres noires, blanches et rouges, et que M. Mouravyieff a voulu surnommer *palais des Pahlavouni*.

(La suite au prochain numéro.)

ԿԵՆՅԱԴՈԳՈՒՏ ԲՈՆՔ

ԳԻՒԴԱԿԱՆ ԱՆԴՈՐՐՈՒԹԻՒՆ.

Անամակ երկինք մը, մեծամեծ ծառեր, առանձ-
նացեալ բնակութիւն մը, խաղաղ եւ ծանծաղ
ջուր մը ուսկից արօտէն եւ դարձող նանդար-
տաքայ կովերը կանցնին, դեռահասակ զուար-

դարձարարոյս բլրակներ, որոց ստորոտը գիւղ մը
կրտսենուի... Ասոնք են անա մեր պատկերին մեջ
գտնուած սիրուն առարկաները :

Սյս անդորրաւես եւ գեղածիծաղ տեսարան-



Գիւղական անդորրութիւն.

քաղեմ հովիս մը որ ծաղկախտոն խոտերու մեջ
նստած սրճին անոյշ ձայնը քաղցրաշունչ հովին
հետ կը խառնէ. քիչ մը հեռու գեղջկական մամուա-
պատ կամուրջ մը, հովանաւոր գեղեցկանիստ

ներու առջև կարծես թէ մարդուս միտքը կը նորո-
գուի, նորափետուր կը զարդուի, երեւակայու-
թիւնը կը վառի, հոգին կը զուարբանայ եւ բիւր սի-
րելի ու երջանիկ խորհուրդներ չորս դին կը ըսը-

տին... Ավոր այս երջանկութեան համն առեր է, կը հասկընայ ըսածնիս : Տերեւներուն մեջեն փշող անոյշգեփիւրը կը զգամք, քաղցրակարկաջառուսակին զովութիւնը կառնումք, եւ լիաստին կովերուն բառաջը կը լսեմք. այնպէս մեզի կերեւայ քէ այն գիւղազքոս տեսարանին մեջ կը դանուիմք՝ քաղաքացշփորութիւններէն, ալեկոծութիւններէն, հոգերէն ու խարդախութիւններէն հետի : Անկարելի է որ մեկն այս քաղցը տեսարանը վայելէ, վրան խորհրդածութիւնները ընէ եւ սրտին մեջ առանձնակեցութեան եւ հանդարտ ու խաղաղադաւետ կենաց փափաք մը, բաղձանք մը զգգայ : Յայտնի է որ պատկերին մեջ իրօք հանդարտութիւն, անդորրութիւն չկայ. բայց մեր հոգւոյն վրայ ըրած տպաւորութեամբը մեծ հանդարտութիւն ու անդորրութիւն կը զգամք :

Երէ լաւ մը դիտելու ըլլամք կը տեսնեմք որ մեզմէ դուրս եղած բաները մեզի հետ մեծ վերաբերութիւն ունին, եւ մեք բաւական ուշ չեմք դներ անոր : Կրտեանես որ լիճը երբեմն գեղածուփ կը զուարբանայ, եւ երբեմն կը զայրանայ կը մրննայ՝ ըստ փոփոխման երկնից. յետոյ իր մառախուղովը երկինքը կը ծածկէ, եւ կամ հեզասիւք հովով ամենափոքր ամպերն անզամ կը փէք կը տանի :

Այսպէս այ մարդս բոյոր զգացմունքները իր չորս դին գտնուած արարածներուն կը հաղորդէ. երէ տրտում է՝ զանոնք կը տրտմեցընէ. երէ ուրախ՝ զանոնք կուրախացընէ. եւ կամ ըսենք՝ երէ ուրախ է, զանոնք ուրախ կը զտնէ, եւ երէ տիսրած՝ զանոնք տիսուր կը զտնէ : Բայց որն ալ ըլլայ, ամեն բան իր յառակ կամ պղտոր սրտեն կը կախուի, այնպէս որ այն բանն որ մեկուն խաղաղ ու զուարձակի կերեւայ, ուրիշի մը ձանձրութիւն կը պատմառէ : Անապատին մեջ ուր որ միայնակիաց ճգնաւորը աստուածային քաղցը ազդեցութիւններ կունենայ, եղեռնազործը սարսափ ու խղճի խայրեր միայն կիմանայ : Մեք մեր անձին մեջ ունիմք այն ճշմարիտ արեգակն որ զամենքը կը լուսաւորէ, եւ մեզի լուսաւոր կամ խաւարային աշխարհ մը կերեւցընէ :

Պէտք չէ ուրեմն այն արեգակը մոռնալ . մեր խղճմտանքը ասուերաստուն ըսուած գործիքին կը նմանի որուն մեջ աշխարհ կուզայ կը տպաւորի, եւ անոր եղած պատկերին իր ունեցած հանդարտութիւնը կամ շփորութիւնը կազդէ :

Աստուծոյ գործքերը վայելելու համար այնպէս պէտք է վարուինք որ արժանի ըլլամք անոնց

գեղեցկութիւնը զգալու : Բնութեան մեծ տևարանը սիրելու և զգացմամբ անոր հետ միանալու համար պէտք է պահած ըլլամք երէ ոչ սրտերնուս սկըզբնական անարատութիւնը, գեր բարւոյն ճանազումը եւ այն աստուածային ազդումն որ մեզի զգայի բաներուն մեջ կը ցուցընէ յայտնապէս գերազոյն հանձարմը, որմեծամեծու զարմանաշխօրենքներով բոլոր տիեզերքը կը կառավարէ : Եւ նա ինքն է Աստուած, արարիչ երկնի եւ երկրի, մեր յոյս ու ապաւեն փրկութեան :

Թարգմանեաց ի գաղղիականէ
ՅՈՎԱՆՆԵՍ ՏՐԴԱՑ, ՆԻԿՈՂՈՍ ՄԻՍԱՔԵԱՆՅ.
Աշակ. հայկագեան ազգային Վարժարանին Փարիզու :

ՈՒՐԲԱԹ.

Հուվմայեցիք շաբրուն խրաքանչիւր օրը մեկմեկ մոլորակաց նուիրած եին, ուրբարն ալ Արուսեկին, որում օր Աստղկան կամ Վեներիս տիես (Veneris dies) կը սկին. եւ նոյն անունը մինչեւ հիմա մեացած է Եւրոպացի ազգաց շատերուն մեջ թերեւ փոփոխութիւններով. օրինակի համար, Խուլացիք վեներտի (venerdi) կը սեն, Գաղղիացիք վանտրըտի (vendredi) : Մենք ուրբար կը սեմք երբայեցոց բապար բառեն առնելով՝ որ շաբար օրուան տօնին ընելու պատրաստութիւնը կը նշանակի : Ըստ այսմ նաև Յոյնք փարասքեի (παρασκευή) կը կրչեն, որ պատրաստութիւն ըսել է : Հիմա քրիստոնէից մեջ ուրբար օրը Քրիստոսի Տեառն մերու չարչարանաց նուիրուած է, եւ ամեն եկեղեցիք նոյն օրը սուրբ պանել կը հրամայեն :

Սրդ այսպիսի տնօրինական սուրբ օրուան վրայ քանի մը սնուտի կարծիքներ եղեր են ատենով, ու կան տակաւին որ հոս յիշելը աւելորդ չեմք համարիք :

Հին ատենը ամեն տեղ ուրբար օրը չարագուշակ համարուած ու տարւոյն չար օրերուն կարզը դրուած եր. կերեւի թէ նոյնպէս համարուած եր նաև մեր ազգին մեջ, եւ ասոր ապացոյց կը նայ սեպուիլ փանական վարդապետին այն խօսքը որ կը սկսէ թէ « Աւրբարն է օր քօթի. » այսինքն օր գեշ՝ սեւ լուրի. բայց այս մոլար կարծիքը քանի զնացեր ազգին մեջեն պակսեր է, եւ հիմա զրերէ հազիւ հետքը կը զտնուի : Զարմանքն այն է որ նոյնպէս չէ եղած յերոպա. այս դարուս մեջ ուր նախապաշարմունքն ու սնուտիապաշտութիւնը չնշուած կը կարծուի ուսմամբ եւ գիտութեամբ,